

ուչ իսկ կրնայ իրենց բարին ըմբռնել . տօնի օր մը եթէ ըլլայ, չգիտեր ժամանակը ինչպէս անցընէ . պանդոկ մը կ'երթայ ստակը կը փձացընէ ու կը գինովնայ : Ո՛րչափ անգամ շատերէն լսեր եմ որ կ'ըսեն . Ո՛հ, ո՛ւր էր Լէ Կոչոյան-Լեւոնսի վիճոյ երէ՞ր — Կարիի մը շափ ուսմանը սովորեալ — Երեւէ եղած ըլլայի :

Վաթուհին 1812<sup>ին</sup> Իտալիոյ թագաւոր եղած միջոցը շատ մը իտալացի երիտասարդներ խաւրեց ինչուան Ռուսաստան որ երթան պատերազմին . իրենք քաջութեամբ պատերազմեցան, բայց ցուրտն ու սովը բոլոր իրենց բանակը փձացուց . մեծ մասը մեռան, շատն ալ գերի եղան : Ի՞նչ խեղճերուն մէջէն անոնք որ քիչ մը աւելի բան գիտէին, փոխանակ անբաններու պէս Սիպերիա երթալով աշխատելու, ասդին անդին տներու մէջ սկսան կարդալ գրել սովորեցընել, ու ասանկով հանգիստ ու պատուաւոր կեանք մը անցընելով՝ կրցան բաւական ստակ ձեռք ձգել, որով ան խելքէ դուրս մխիթարութիւնն ունեցան որ նորէն իրենց հայրենիքը կարենան վերադառնալ :

կը շարունակուի :

**Մտերմակաւ Արիւոքիւն :**

ԲՆՃԵՐԻ գերի ինկած երկու նաւաստիք կային, մէկն սպանիացի, մէկալը գաղղիացի . առջինին անունը Բնտոն էր, իսկ երկրորդին Ռուճիէր . և զի պուածը անանկ բերաւ որ երկուքն ալ մի և նոյն աշխատութեան սահմանուեցան : Բնտոն և Ռուճիէր լաւ փորձեցին իրենց թշուառութեան մէջ թէ ինչ մեծ մխիթարութիւն կ'ըլլայ եղեր մարդուս բարեկամութեան սէրը . որով իրարու հաղորդելով իրենց ցաւերն ու սրտին դառնութիւնները և իրենց ընտանեացն ու հայրենեացը վրայ խօսակցելով, կարծես թէ գերութենէ ազատուելուն ուրախութիւն ու համը կ'առնէին . բայց այդ վայրկենական ուրա-

խութիւններն նորէն տրտմութեան փոխուելով իրարու պլլուած կը սկսէին լալ . միայն այս սփոփանքը զիրենք կը զօրացնէր աւելի արիւթեամբ սրտի իրենց կապանքը կրելու և վրանին դրուած աշխատութեանցը դիմանալու :

Երան մը մէջէն անցնող ճամբայ մը կար շինուելիք, ու երկուքն ալ հոն աշխատելու դրուեցան : ( )ը մը յանկարծ Սպանիացին կանկ առաւ կեցաւ, ու յուսահատած և թւերը վար առած, աչքը մէյմը դէպ 'ի ծով դարձընելով՝ « Բարեկամ, ըսաւ Ռուճիէրին, սըրտէն խոր հառաչանք մը արձակելով, իմ բոլոր խելքս այս ընդարձակ ծովէն անդին է . չե՛նք կրնար արդեօք քեզի հետ միատեղ այս ջուրս կտրել ու հոն մէյմը նետել զմեզ : Կարծես թէ միշտ աչքիս առջև կը տեսնեմ ամուսինս ու զաւկընեքս որ Բատիչէի ծովեզերքէն թւերնին բացած ինձի կը սպասեն, և կամ մահուանս վրայ կուլան » : Բայ մտածութիւնս այնչափ տեղիք բրած էր Բնտոնին սրտին մէջը որ ամէն անգամ երբ այս լերան մօտերը կուգար, իր հայրենիքը իրմէ բաժնող անհուն տարածութեանը վրայ տխուր աչք մը ձգելով, դարձեալ առջի ցաւագին մտածութիւններուն մէջը կ'ընկղմէր :

( )ը մըն ալ դարձեալ սիրտը ելած իր ընկերակցին պլլուելով . « Բարեկամ, ըսաւ, ես հեռուէն նաւ մը կը տեսնեմ . նայէ արդեօք դու ալ կը տեսնես : Բնշուշտ դէպ 'ի աս կողմի ցամաքը չմօտենար, որովհետեւ նաւերը ընդհանրապէս կը զգուշանան այս վայրենի ափունքները մօտենալէն . բայց թէ որ ուզենաս, Ռուճիէր, վաղը մեր թշուառութիւններէն ու գերութենէն կ'ազատինք : Եւ ասան զի այդ նաւը վաղը մեր կեցած ծովեզերքէն երկու փարսախ հեռուէն կ'անցնի . մենք ան ատեն այս ժայռերուն զխէն զմեզ ծով կը նետենք և շիտակ դէպ 'ի նաւ կ'երթանք որով կամ կը խալսինք և կամ կը մեռնինք . վասն զի ասանկ դառն գերութենէ մը աւելի ընտրելագոյն է մահը » : — « Եթէ կ'ուզես զքեզ միայն ազատել, դուն

գիտես . Ես հոս միայնակ կը ջանամ հա-  
մակամուժեամբ իմ դառն վիճակիս  
համբերել : Սու ալ գիտես , Մատն , թէ  
ես զքեզ ինչպէս կը սիրեմ , և ունեցած  
բարեկամական սէրս կենացս հետ միայն  
կրնայ լմննալ : Վեզմէ մէկ շնորհք մը  
միայն կը խնդրեմ , բարեկամ , գնա գտիր  
հայրս . . . թէ որ իմ կորստեանս դառն  
ցաւերն և իր ծերու թիւր կենացը վերջ  
չեն տուած , և ըսէ իրեն . . . » : —  
« Ես երթամ հայրդ գտնամ , ըսաւ Մա-  
տն . ահ , միտքդ ինչ է : Մեկարեւի  
բան է որ զքեզ ասանկ շղթաներու մէջ  
թողում և վերջը կարենամ վայրկեան  
մը երջանիկ ապրիլ » : — « Բայց դու ,  
Մատն , լողալ գիտես և ես չեմ գիտեր » :  
— « Իսկ ես զքեզ սիրել գիտեմ , կրրի-  
նեց Սպանիացին , աչքերն արցունքով լե-  
ցուած և խանդակած գորովանօք Սու-  
ճիէրի գիրկն իյնալով , քու կեանքդ իմ  
ալ է , երկուքնիս ալ կ'ազատինք , բա-  
րեկամութիւնը զիս կը զօրացնէ . դուն  
գօտիէս բռնած ետեւէս կուգաս » : —  
« Եւ ոչ մտածելու բան է ըսածդ , Մա-  
տն . ես չեմ կրնար ատանկ հաւաստի  
մահուան մը վտանգի մէջ ձգել զքեզ .  
այս մտածութիւն միայն ինծի սոսկումն  
կը բերէ . և թէ որ յանկարծ գօտիդ  
ձեռքէս փախչելու ըլլայ , որոշ գիտեմ  
որ դուն ալ ինծի հետ մէկտեղ ծովուն  
յատակը պիտի իջնաս , որով քու կորու-  
տեանդ ես պատճառ պիտի ըլլամ » : —  
« Եւ է ուրեմն , Սուճիէր , մենք . . .  
բայց ինչո՞ւ կը վախես . քեզի ըսի որ  
բարեկամութիւնը զիս կը զօրացնէ . չես  
գիտեր որ վրագ ունեցած սիրովս ինչ  
մեծամեծ հրաշքներ չեմ կրնար գոր-  
ծել : Եւ որոշեցի , մի գեմ կենար տուած  
խորհրդիս : Բայց ահա անգութ պա-  
հապաններն զմեզ կը լրտեսեն . և ո՞ գի-  
տէ կրնան մեր ընկերակցաց մէջ ալ ա-  
նանկ վատեր գտնուիլ որ զմեզ մատ-  
նեն : Մնաս բարով . ահա զանգակին  
ձայնը զմեզ կը կանչէ . պէտք է որ  
իրարմէ բաժնուինք . մնաս բարով , սի-  
րելիդ իմ Սուճիէր . վաղը կը տես  
նուինք » :

Մէնքն ալ իրենց արգելարանը փա-

կուեցան . բայց Մատն բոլորովին իր  
մտքին խորհրդոցը մէջ ընկղմած՝ իբրև  
թէ Սիջերկրական ծովն անցած և  
հայրենակցացը գիրկն ու ամուսնոյն և  
զաւակացը բազկաց մէջ կը կարծէր  
ինքզինքը : Իսկ Սուճիէր բոլորովին  
տարբեր զգացմանց ու խորհրդոց մէջ  
էր . միշտ մտքովը կ'երևակայէր որ Մա-  
տն իր սիրոյն համար մինչև ծովուն  
խորը իջնալով իր վեհանձնութեանը  
զօհ եղեր էր կեանքը կորսնցնելով ,  
մինչդեռ լաւ գիտէր որ եթէ միայն ինք-  
զինքը խալտելու ջանար , ապահով կըր-  
նար ազատիլ և ընտանեացը քով գա-  
նալով զիրենք մխիթարել , որ անշուշտ  
իր գերութեանը վրայ հեծելով կը տա-  
ռապէին : Այ , կ'ըսէր ինքնիրեն տարա-  
բաղդ Վաղղիացին , Մատնին յորդո-  
րանացը պիտի չհաւանիմ . չեմ ուզեր  
իրեն մահուանը պատճառ ըլլալ իմ  
վրաս ունեցած սիրոյն և բարեկամու-  
թեանը համար : Առող ինքն ազատի , և  
ինծի այսչափս ալ բաւական է որ գէթ  
թշուառ հայրս գիտնայ որ ես դեռ սղջ  
եմ և զինքը կը սիրեմ : Եւ իրեն  
ծերութեաննեցուկ ու մխիթարութիւն  
պիտի ըլլայի , և ինքն ինծի կարօտ էր .  
ո՞ գիտէ թերևս հիմա խեղճութենէն  
մահուան դուռն հասած ըլլայ , ո՞ գիտէ  
որ դեռ կը կարօտի տեսնալ իր զաւակն  
ու գրկախառնիլ . . . բայց բան մը չէ .  
թող Մատնն երջանիկ ըլլայ , անով  
մեռնելու ատեն իմ ցաւս ալ աւելի  
նուազ կ'ըլլայ :

Արկրորդ օրը սովորական ատենին  
գերիներն իրենց բանտէն չարձրկուե-  
ցան . անոր համար Սպանիացին անհամ-  
բերութենէն ինքզինքը կ'ուտէր . իսկ  
Սուճիէր չէր գիտեր թէ ասանկ ու-  
շանալուն վրայ արդեօք ուրախանայ չէ  
նէ տրտմի : Արջապէս իրենց սովորա-  
կան աշխատութեան խաւրուեցան . բայց  
չէին կրնար իրարու հետ խօսիլ . որով  
հետև նոյն օրը վերակացուաց զխա-  
ւորներն ալ մէկտեղ եկեր էին : Մատն  
միշտ Սուճիէրին կը նայէր ու կը հա-  
ռաչէր . և երբեմն ալ աչքով ծովը ցոյց  
տալով հազիւ կրնար իր սրտին այլա-

լուծիւնը զօպել: Արբոր իրիկուան մի-  
նակ մնացին, Սպանիացին իր ընկերոջը  
դառնալով, « Ահուր, ըսաւ, ահաւա-  
սիկ յարմար ատենը », — « Այ, բարե-  
կամ, չեմ կրնար քու կեանքդ իմինիս  
համար վտանգի մէջ ձգել: Արթաս  
բարով, սիրելիդ իմ, երթաս բարով...  
Անտոն ահա վերջին անգամ մըն ալ  
հետդ կը պագտուիմ. հոգիդ սիրես փա-  
խիր, ժամանակ մի կորսնցընէր. յիշէ  
միշտ մեր խանդակաթ սէրն ու բարե-  
կամութիւնը. խնդրեմ միայն որ հօրս  
համար ըսելիքդ չմոռնաս. հիմա ան-  
շուշտ շատ ծեր պիտի ըլլայ և ո՛ր գիտէ  
ինչ խեղճ ու ողորմելի վիճակի մէջ.  
գնա զինքը մխիթարէ: Այլ որ օգնու-  
թեան մըն ալ կարօտութի ունենայ...  
բարեկամ... », Այս խօսքիս Աուճիէ-  
րի աչքերէն յորդ արտասուք վազելով  
և սիրտը սաստիկ ելած Անտոնին գիրկն  
ինկաւ: — « Աուլան, Աուճիէր... բայց  
հիմա լալու ատենը չէ այլ արիութեան.  
Թէ որ վայրկեան մըն ալ ուշանանք,  
բաներնիս ըմբոստ է. և թերևս ասանկ  
յարմար առիթ մէյմըն ալ չենք կրնար  
ձեռք ձգել. ուստի կամ հետս կուգաս  
կամ չէ գլուխս այս ժայռերուն կը զար-  
նեմ ու կը ջախջախեմ », :

Ղազղիացին Սպանիացուոյն ոտքն ին-  
կած կ'ուզէր ցուցնել թէ ինքզինքը  
հաւաստի մահուան մը վտանգին մէջ կը  
ձգէր, թէ որ ուզենար զինքն ալ հետն  
ազատել: Անտոն գորովանօք իրեն նայե-  
լով գրկեց զինքը, ելաւ ժայռին ծայրը  
և հետը մէկտեղ ծովնետուեցաւ: Այլը  
բան խորը գացին, բայց վերջէն ջրին ե-  
րեսն ելան: Անտոն ամենայն ուժովը  
Աուճիէրը բռնած կը լողար, որ կար-  
ծես թէ բարեկամին ճգանքը դէմ կը  
դնէր, և կը վախնար որ խորն երթալով  
զինքն ալ մէկտեղ չտանի:

Ղաւորդներն այս նոր տեսարանիս  
զարմացած մնացին, բայց չէին կրնար  
որոշել ինչ ըլլալը. կը կարծէին թէ  
ծովային հրէշ մը նաւուն վրայ կուգայ:  
Անդիէն ուրիշ նոր երևոյթ մ'ալ հե-  
տաբըբրութիւնին աւելի շարժեց, տես-  
նալով որ ծովեզերքէն մակոյկ մը շտա-

պաւ կը հեռանար և կատաղաբար հրէ-  
շաւոր ձուկ կարծածնուն ետեէն կու-  
գար. գերեաց պահապան զինուորներէն  
էին ասոնք որ ամենայն ճգամբ Անտո-  
նին ու Աուճիէրին ետեէն հասնելու  
կը ջանային: Աուճիէր աս որ տեսաւ,  
աչքը մէյմը բարեկամին դարձուց և  
տեսնալով որ սկսեր էր խեղճը ուժէ  
իյնալ, ինքիւրեն ցնցմունք մը տալով  
բաժնուեցաւ իրմէն ըսելով. « Ահա ե-  
տեներնէս կուգան, դուն զխուդ ճարը  
տես. և թող որ ես կորսուիմ. ընթաց-  
քիդ արգելք կ'ըլլամ », : Հազիւ այս  
խօսքերս ըսաւ, մէյմ'ալ ծովուն խորը  
գնաց: Ան ատեն սիրոյ նոր խանդաղա-  
տանք մը Սպանիացին զօրացնելով,  
Ղազղիացուոյն վրայ յարձրկեցաւ ու  
բռնեց զինքը այն միջոցին որ կորսուե-  
լու վրայ էր, և երկուքն ալ աներևոյթ  
եղան:

Արբոր մակուկին մէջի մարդիկը շը-  
ւարած ընելիքնին չէին գիտեր ու ան-  
շարժ կեցեր էին, անդիէն նաւին մա-  
կոյկն իջեցուցած սկսան դէպ'ի աս տե-  
սարանիս մօտենալ որպէս զի բանին ինչ  
ըլլալը իմանան. և ահա աս միջոցին  
արիւններուն վեր վար խաղալովը երկու  
հոգի տեսնուեցան, որոնցմէ մէկն զմիւ-  
սը գրկած լողալով կը ջանար նաւակին  
հասնիլ: Այս որ տեսան սկսան ուժով  
ուժով քաշել որպէս զի իրենց օգնու-  
թեան հասնին. Անտոն ուժէ ինկած  
զԱուճիէրը ձգելու վրայ էր երբոր լսեց  
որ Զօրայիւր կը պուան, վերջին ճգամբ  
մը գրկեց նորէն բարեկամը և բոլոր ու-  
ժը թափելով բռնեց մակուկին եզերքը,  
և մէջինները փութացին մէկէն եր-  
կուքն ալ վեր առին: Անտոնին վրայ ալ  
ուժ չէր մնացեր, և հազիւ կրցաւ ըսել  
թէ « Բարեկամիս օգնութեան հա-  
սէք. ես կը մեռնիմ », . մահուան ար-  
հաւիրքն երեսին վրայ նկարուած կ'ե-  
րևնար: Աուճիէր որ նոյնպէս զգայու-  
թիւնը կորսնցուցեր էր, երբոր աչքերը  
բացաւ և գլուխը վեր վերցնելով տեսաւ  
որ Անտոնը քովը փռուած, առանց կե-  
նաց նշան մը տալու մնացեր էր. մարմ-  
նոյն վրայ ինկաւ ու պլուեցաւ, և ար-

տասուօք զայն ողողելով ողբագին ձայնով կը պոռար . “ Ս'վ բարեկամդ իմ, ս'վ իմ բարերարս, ես զքեզ սպաննեցի . սիրելի Մատն, ալ չե՞ս լսեր ձայնս . այս է եղեր ուրեմն իմ կեանքս խալտելուդ փոխարէնը : Մ՛Տ, փութացէք առէք ինձմէ այս դառն կեանքը . երբոր բարեկամս կորսնցուցի, չեմ կրնար ասկէց վերջը ապրիլ, : Մ՛Բ ըսելով կ'ուզէր ինքզինքն սպաննել թէ որ զինքը չար գիլէին . ան ատեն հեծկտալով պատմեց մանրամասնաբար նաւաստեաց բուր իր գլխէն անցածը, և ստէպ Մ՛նտոնին մարմնոյն վրայ իյնալով . “ Սողուցէք որ մեռնիմ . այո բարեկամ, ես ալ քու ետեւէդ կուգամ, ” կ'ըսէր ու կը համբուրէր զինքն և արցունքովը կը թրջէր . Սողէք որ մեռնիմ . . . Երկինք, որ անտարակոյս յանկեղծ սրտէ բղխած արտասուաց վրայ կը խանդաղատի, կարծես թէ ուզեց 'ի շնորհս ասանկ գերազանց բարեկամութեան մը անսովոր կերպով իր գթութիւնն յայտնել : Մ՛նտոն հառաչանք մը արձակեց և Ռուճիէր խնդութեան աղաղակ մը փրցուց և ամէնքն իրար անցան՝ խեղճ Սպանիացւոյն օգնութեան հասնելու համար . ան ալ վերջապէս նուազեալ աչքերն վեր առնելով մէկէն Գաղղիացին կը փնտրուէր . և հազիւ թէ զինքը տեսաւ մէկէն պոռաց . “ Արցայ ուրեմն ազատել զքեզ սիրելիդ իմ Ռուճիէր, ” :

Երբոր մակոյկը նաւն հասաւ, այդ երկու մարդիկն հոն եղողներուն վրայ խելքէ դուրս մեծարանք մը ազգեցին . այնչափ առաքինութիւնը գիտէ մարդուս վրայ տիրել : Մ՛մէնքն ալ իրենց վրայ չափէ դուրս յարումն ունեցան, և ամէնքը կը ջանային իրարմէ աւելի անոնց նպաստելու :

Ռուճիէր Գաղղիա հասնելուն պէս մէկէն հօրը գիրկը վազեց որ սաստիկ ուրախութենէն քիչ մնաց որ չմեռնէր : Ռուճիէր Ս'երսայլ նաւավար եղաւ . իսկ Սպանիացին, որուն իր արհեստակիցներէն մէկը շահաւոր պաշտօն մը առաջարկեց, յանձն չառաւ այլ ուզեց իր ընտանեաց քով դառնալ : Բայց հե-

ռաւորութեամբ չի նուազեցաւ իրենց բարեկամութիւնը, այլ միշտ Ռուճիէրին հետ թղթակցութիւն կ'ընէր, որոնք իրենց բնական և սիրալիր զգացմանց համար մեծ յարգ ունին . և կրնայ ըլլալ որ օր մը 'ի լոյս ընծայուին 'ի փառս այն խանդակաթ սիրոյն որ այնպիսի դիւցազնական գործոյ մը պատճառ եղաւ :

**Բարոյական առաճք :**

Բարերարութեան օրէնքը երկու անձի մէջ այս է . մէկը միշտ պէտք է որ տուածը մոռնայ, մէկալը միշտ առածը միտքը պահէ :

Ս'ի և նոյն բանն ատել, նոյն բաներուն բաղձալ և նոյն բաներէն վախնալ բարի անձանց մէջ այս է ճշմարիտ բարեկամութեան նշանը :

Ս'ի կապուիր բարեկամութեամբ ան մարդուն հետ որ աւելի պատուաւոր չես ճանչնար քան զքեզ :

Բպերախտ է ան որ կը ձևացնէ թէ ուրիշը իրեն ծառայութիւն մը չէ ըրած . բայց աւելի ապերախտ է անիկայ որ չի փոխարինէր իրեն համար ծառայողին . իսկ ամենէն աւելի ապերախտն ան է որ ամէն բանի մէջ կը մոռնայ իրեն համար եղած ծառայութիւնները : Ս'եծ բան չէ ապերախտին բան տալ ու կորսընցնել . բայց ան է աւելի մեծն ու զարմանալին որ անանկ ծառայես ապերախտին որ դառնայ երախտագէտ ու շնորհակալու ըլլայ քեզի :

Հաստատուն և ճշմարիտ բարեկամութիւնը երկու նման բնութեանց մէջ միայն կրնայ ըլլալ . վասն զի անով միայն կը միաբանին մտքերը, կիրքերն ու կարծիքները :

Բարեկամութիւնը բնական բերմամբ, կարեկցութեամբ ու արգահատանօք մը կը սկսի, և միայն իրարու զիջանելով ու փոփոխակի զոհէր ընելով կը պահպանուի :

( ) րէնքը մասնաւորի վրայ սէր չունի :

ՃՈՒՆՔԻՆ